

Լ Ե Զ ՈՒ Ր Ա Ր Ն Ա Վ Ա Ն

Հ Ա Յ Ե Ր ԵՆ ԵՆ Դ Ր Ա Տ Ի Լ Ե Զ ՈՒ Ն Ե Ր Ը

Ս.

Հ Ա Յ Ե Ր ԵՆ ԵՆ Դ Ր Ա Տ Ի Լ Ե Զ ՈՒ Ն Ե Ր Ը Մ ՈՒ Ն Ի Լ Ե Զ ՈՒ Ն Ե Ր Ը

(Շարձակագրական)

§ 42. Միջմասութեամբ յառաջ եկած երկրորդական շարք մ'աւելի հին ալ է (§§ 42—44)։ Ըստոնց արդէն ծանօթ էր թէ Վել բառը սեռ. *վել*, որ կը կռտ լաս. *medius* է եւն հետ, և (ծագած *մէ*, հնդեւր. *մի*) ձայնէն յառաջացած երկրորդաւ մ'ուծի եւ ըստ այսմ պէտք է բնականապէս հնդեւր. *մի* ձայնէն և ձայնի, եւ հնդեւր. *մի* ձայնէն եկած ճի առջև ալ նոյն գրագրացման սպասել։ Բայց արդ՝ որովհետեւ ես վերջ § 33, սպայտոյցի ր հնդեւր. բնառաջատարականաց բնականացեալ ձեւը հայերէնի մէջ նախապէս *կի*, *ցի* եւն կը հնչէր, ուստի պէտք է անպարտաւառ այս բառադրութեան առջև ալ փոխանակ հնդեւր. *ե* ձայնաւորի մը՝ շեշտաւոր վանկին մէջ է, իսկ շեշտին նախընթաց վանկին մէջ է պատել։ Ս. պայտ ստանալն քննութիւններէր ալ կը հաստատուի իմ այն աեռութեան՝ զոր զուտ փորձախն ճամբով ստացած էի (KZ XXXVIII 206)։

Օրինակ մին է՝ *վիել* = հայ. *վե՛լե՛ր*, եւ Ե։ փոխանակութեան հաստատրցմամբ՝ ի՛ն, սեռ. *ին*։ Կարելի չէ նաեւ էլ, սեռ. *իլ* = լաս. *equus* բառին դէմ ալ բան մ'առարկել, որովհետեւ միջմասութեան միջոցով ըստ ինքեան ոչ թէ նախաւոր չ'այնք որոշիչ է, այլ չ'այնի առջև գտնուած բառաւայնին երանքը։ Բայց այս բառը փամանակագրական կանոնն մը կու տայ մեզ։ Հնդեւրոպական ի՛ն ձագում առած էր նախ եւ առաջ ճ, եւ *կլէ՛՛* ճ, եւ որովհետեւ միջմասութիւնը՝ թէ եւ *կլէ՛ն* յառաջ կը հնարկուի, բայց ոչ *կէն* յառաջ, այն ստեին միայն կրնայ տեղեկանցած ըլլալ, երբ ի՛ն ձագում առած ճ արդէն մարտը = եղած էր։ Միւս կողմանէ ճախերակ ձայններէն յառաջ միջմասութիւնը՝ ուստի նաեւ ի՛ն սիրիք առած = ձայնի աւելի հին է՝ քան հայկական ձայնաւորաց նուազումը։

§ 43. Եսկերակ ձայնեւորն առջևի միջմասութիւնը միայն *ե* ձայնաւորն վերջը տեղի կ'ունենայ, որով միջմասութեան այս օրինակը կը զանազանի ի՛ն ոչ ի՛ն ձեւերուն առջև եղած միջմասութեանէն։ Վասն զի այս վերջին միջմասութիւնը բոլոր = եւ = ձայնաւորներէն ետքը կը գտնուի։ Բարբառի որոշ ու մեկին օրինակ մին է՝ այլ = լաս. *alius* եւն. Մ է, յ է MSL VIII 237 շատ անշարժ գաղափար մ'ունենցած է, կիպ. *ալլ* = *ալլ* յ միջնորդական մ'ալլոս սկզբնական ձեւ մ'ընդունելու։ Վասն զի ամենին տարախոսերը տեղի չ'կայ թէ կիպ. *ալլ* ձայն չ'պարզապէս մեծնայն է յուն. *αλλος* ստիորական բառին հետ, *Տմն*. Բ ր ու գ ման, Griech. Gramm. էլ 35։ Պէտք չ'կայ գար-

նեալ յայտնապէս շեշտելու թէ նաեւ որ կը մը. *ail* եւ *al* կը մը. *ail* հին երկրորդաւ մը չի պարտականի։ Բրիտ. *ail* մեկնուելու չէ՝ *ailo*-է, հասարակաւ *ailo*-է, բայց նոյն իսկ՝ հասարակ գտնուութեանը՝ նաեւ *ailo*-է։ Մէյէ իւր մեկնութիւնը յառաջ բերած է, որպէս զի կարենայ պահել այն ենթադրութիւնը, զոր արդէն Բ ալ թէ զլ մէ իրաւամբ մերժած է, թէ է՝ ձայնը բ էլ ձայններէն վերջը յերեւան կու գայ իրրեւ և։ Ս.յո կարծիքն անյորդոյզ կը պահէ նաեւ իւր *Esquisse* (էլ 29) գործին մէջ ալ, ուր օր. ալ. *ան*-ըլ բառն՝ արմատին կազմութեան կողմանէ՝ կը նոյնացընէ յուն. *δνειρος* ճ հետ։ Ընդ նոյն իսկ սա կարծիքը կը յայտնէ՝ թէ է՝ նաեւ չէ վերջն ալ եւ բառասկզբին իրրեւ և կը ներկայանայ. բառասկզբն համար կը ըլլու մ'ընէ Լ-ը բառը, որ իրրեւ թէ լիւ. *juvēs* ճ հետ աղիքս սենեանայ, Բայց ինչպէս ծանօթ է, այս լիւ. բառն առընտրութիւն ունի բառերու հետ՝ *հնդեւր. vā*՝ *լուր*, հին սկանդ. *ver*՝ *ժող*, յուն. *οδρον*, լաս. *vitior* եւն. *Հնդեւր. չ*՝ *հայերէնի մէջ* բրբէր Է եղած չէ, ի՛ն ետքը կը կորուսի չ (մանրամասն տես KZ XXXVIII 199), նոյնպէս անշարժ նաեւ *ե* ձայնաւորն վերջը. երեւ. *brejes*. *Տմն*. Կ-մ բառին մասին՝ § 35։ Իսկ *աի* յառաջիւստ չէ ձայնին բախտին համար կարելի է Բ ր ու գ մանի ճ հետ *Grndr. I*՝ 269 վկայութեան կոչել գոյ-նի, հնդեւր. *dhayati*՝ *ժծեւլ*, Վասն զի գոյ-նի՛ ինչպէս արդէն երեւոյթը ցոյց կու տայ, անանցած է ի- արմատաւոր ձեւն \*գոյ-ն, ուղղի \*գոյ-ն (հմն. *աի*-նի՝ *աի* § 21). Եւ այս արմատական բառին մէջ անշարժ ան- վերջնորդութիւնն ալ թաքնուած է (հմն. *բայ* = *φάσις* եւն). Հաւանականապէս կարծիքն այն է՝ թէ է՝ ամենուրեք ձայնաւորաց մեղմեցը կորուսած է։ Ս.յն ստեին որոնմ բայն ել. 3. *դէքը* (բոլոր), յառաջ եկած ըլլալու է՝ ըստ ձայնական օրինաց, *\*porkājēti*, յոգն. 1. որոնի՝ ծագած *\*pōrkātomest* եւն։ Յամենայն դէպս չ'բառասկզբան շ'երեւար իրը յ. եւ չեմ գտած սկզբնաստ յ ձայնով բնիկ հայերէն բառ մը, որուն մէջ ի նախորդութիւնը չ'ձայնացուեր։ Բ ր ու գ է KZ XXXII 22 յո-բ բառը կը կը լուս աւետա. *yaoiti* - *կայ* ըստին հետ, որուն սխալ ըլլալը ցոյց կու տայ շո-բ երկրորդական ձեւը. սակէ անտարակաջ բաժնելու չէ ս-բ *կոչիկ*։ Այս բառն *պոլե*ն է անանցած չէ, որովհետեւ *մի- վերջնորդութիւն* մը տարօրինակ կ'ըլլար, ոչ աղիքս ունի *Տմն* եւնեւալ բառերու հետ՝ *Տմն. dudmi*՝ *հիւսեւլ*, հրք. *wāt*՝ *զգեստ*, ի հիւս. *wāt*՝ *զգեստ*, հրք. *wētan*՝ *կապէլ*, յուն. *έθμοι*՝ *θεμοί, πλόκαμοι* (հմն. *Lagercantz* KZ XXXV 273), անշարժ նաեւ իր. *fedan*՝ *լուք*, չէրք. *cobeden*՝ *յծորդութիւն*, հնդեւր. *vivadhd-s*՝ *լուք* (յուս), ըստ այսմ ս-բ նշանակելու էր *\*տի*ն ազանելիքը։ Բայց սակի՞ Բ ուղղի է՝ *կոչիկ* յ յո-բ կը լուս. հնդեւր. *yamati*՝ *ունի*, բայնի հետ, սակայն յո-բ բայն մ *տարի*, բառէն անանցած է (մ *յո* *ունի*). *Հնդեւր. չ*՝ կը ներկայանայ *հայերէնի մէջ* բառասկզբան ապահովապէս իրը յ. յեւ անշարժ օրեւիցէ կերպով աղիքս ունի հնդեւր.

յնպիսի եւն հետ, իսկ յոս սեռ. յոսյ կայ  
 ուր բառերու հետ՝ նպ. *αἰῶνα, ἄνω, ἄνω, ἄνω,*  
 Եւ, եւ ապահովպէս ծագած է \**ἄνω*-է, սննդիսի  
 կերպով՝ որ նախ նմանաձայնութեամբ \**ἄνω*-ն մը  
 զոյգացած էր. *Հմմտ. րատ. ἄνω* = ՀՏՏԳԿ.  
*ἀνώγει* ըստ Thurneysen, KZ XXXII 566).  
 Անգիւր. չէ ծագած յ ըստ բառականի զուգըն-  
 թաց եւ չի հետ՝ որ *Հնգիւր.* Ան սկիզբ առած է,  
 սակայն բառամիջինն է եւ չի ձայնեցրած միջեւ  
 մընթացութիւն մը չկայ:

Այլ բառին մէջ եղած միջամիութիւնը կը  
 գտնուի նոյնպէս նաեւ քոչլ եւ քոչլի բառերուն  
 մէջ (§ 19), սակայն միջամիութիւնը հոս  
 հնգիւր. չէ որ յառաջ եկած չէ, այլ է ձայնի  
 փոխուած հնգիւր. գէ եւ. Միջամիութիւնը յե-  
 րեւան կ'ըլլէ նաեւ բառերու մէջ՝ հոչլ եւ քոչլ  
 (§ 30) եւ բարբառիկ ապահով՝ ինչ, զոյգական եւ  
 անական, ինչուսի քով: Բառացի սեռականը նմա-  
 նակազգութեամբ յառաջ եկած է, ոյ/ս փոխա-  
 նակութեան ուրիշ դիպաց համաձայն (որոնք  
 ծագած չեն անով՝ որ ոյ եղած ըլլաք ու, այլ  
 անով՝ որ ոյ ձեւին նախաստիճանը՝ ՍԽ երկարացածը  
 չէ նախ նախնիքաց վանկին մէջ ու եղած է. *Հմմտ.*  
*KZ XXXIX 236*): Ան նմանակազգութիւնը՝ որ  
 կայ ինչուսի ձեւին մէջ, տեղի ունեցած է նոյնանման  
 անկն դիպաց մէջ, Բոչլ բառին յոչլ. սեռականն է  
 քոչլը. ուստի եւ այս բառն իւրեանս է, եւ մերջ  
 պէտք ենք ընդունիլ թէ ոչ միայն չի, այլ նաեւ չի  
 միջամիութեան պատճառ եղած է ան հետացող  
 վերջաւանն լինելու կիսն մէջ. Ասոր հակառակ  
 անկորուստ մնացով է մը միջամիութիւն յառաջ  
 բերած չէ: Այս պատճառաւ իւրեանսերուն մէջ  
 պէտք էր միջամիութիւնը միայն եզ. եւ յոչլ.  
 ուչ. եւ հոչլը. հոչլովմերջ մէջ յերեւան գալ, բայց  
 ոչ միւս հոչլներուն մէջ. Այս միջամիութիւնը  
 ըստ անգամ այ հաւասարեցնումը զուր մզուած է  
 նաեւ ուչ. եւ հոչլը. հոչլովմերջ (զ. որ. ուլ. սեռ.  
 ուլ), բայց երբ հաստատուած պահուած է՝ մտած է  
 նաեւ միւս հոչլներուն մէջ (քոչլը փոխանակ ըստ  
 ձայնական օրինաց՝ \*քոչլը): Իսկ կամ քոչլ՝ որ ի-  
 րարման է, անորոշ է: Չեմ գիտեր թէ արդեօք  
 անհետացած է մը նաեւ բառամիջին միջամիութիւն  
 յառաջ կը բերէ: Ի յառաջագունէ տար աննեւի  
 հաւանեկու չէ:

Միջամիութեան օրինակներ են ձ ձայնի  
 առջև՝ յայն (իւրմաս), ա. KZ XXXVIII 198  
 եւ թերեւս նաեւ այն ՀՏՏԳԿ. *այն*, սեւս  
*KZ XXXVIII 240* [Հմմտ. Հ զ զին ա կ ի ն գրածը  
*Les pronoms démonstratifs de l'ancien arménien*  
 էջ 35]. գարնեայ այս, յուս. *ձ յ զ*, նախապէս  
 ծագած \**այն* է (անպիսի քով) *Մէյ է Esquisse,*  
 էջ 32. իսկ *չիտ*-եռապատկի կարեւոր մէջ միջին  
 բազմայնը կորուսած է: Այժմ այլ եւս չեմ  
 ընդունիր թէ չի առջև գտնուող ու անցած  
 ըլլայ ձ ձայնի:

Միջամիութիւնը ձ ձայնէն յառաջ, կայ իւրջ  
 բառին մէջ (իւրմաս կամ իւրմաս) ձայնի  
 բային քով, նոյնպէս անցած այս բառին մէջ  
 (իւրմաս)՝ արմատն \**իւ, կա* ի բառին ՀՏՏԳԿ.  
*ցիցնն* «արե, ըստ. *cōs calus*. արմատը լիաստիճան

յերեւան կու գայ ուր բառին մէջ, օրմէ օրեմ.  
 (սակայն տարակուսական է թէ նաեւ ուր \**իւ*-  
 սեռ. որչ. քունն ալ ասի ըլլայ, նախ այն պատ-  
 ճառով՝ որ նշանակութեան զարգացումը բառա-  
 կան ասորեանի ըլլալու է, եւ երկրորդ՝ որ ուր  
 նոյն է յուն. *ձորի հետ*. ուր բառը պէտք էր նա-  
 խապէս հարչիք պէս § 24 յարմար մ'իցած  
 ըլլաւ: սկզբնապէս մ'իցածն է, *Հմմտ.* օրինակ-  
 ները՝ *ՀՏՏԳԿ.* եթէ է այս տեղը կը վերաբերին ՀՏՏԳԿ.  
*asis*՝ «ուր, ըստ. *ensis*, այն ասեւ հայերէն բա-  
 րեն նախանկար \**քսոր* ըլլալու էր. զի եղած է *ան*  
 ինչպէս այլուր, եւ ո ի կորուսած թի առջև.  
 [S o m m e r f' Griechische Lautstudien աշխատա-  
 սիրութեան մէջ՝ Տասնամուտ օրեղներուն հա-  
 մեմաս \**քսոր* յունարենի մէջ պէտք էր որ  
 \**ahor* > \**haor* \**ձոր* տար. բայց *ձոր* բանաստեղ-  
 ծական բառ մըն է եւ դասաւարարական  
 աղբերգութեամբ իւր ձայնը կորուսած է): Աեր-  
 շայտն այս նոյն ըլլալու է ի վերջոյ բառերու հետ՝  
 ՀՏՏԳԿ. *ἀγρις* «այսք, յուն. *ἀγρις*, վան զի վերջ  
 ի վերջոյ \**կա*՝ \**կա* արմատը նոյն է \**ան* համար  
 արմատին հետ: Սոյրեն բարբառած է *այսք* ուրիշ,  
 եւ ասի ալ անանցած՝ ուրիշ (Bugge KZ  
 XXXII 38). ուրիշը յարմար կը թարգմա-  
 նուի զանիւրեւ *aege* բառով (Հին սկանդ. *eggja*  
 յառաջացած *egg*, ըստ. *aciās*). Սորիքի յառաջ  
 եկած է աննմանաձայնութեամբ \**այսք* է: բայց  
 այս ձեւին մէջ պէտք չկայ որ չի առջև: ձ ձայնի մը  
 կորուսան ընթացումի. *մասնաւոր* թէ ասոր մէջ  
 \**այ* երկրորդական ձեւ մը կը ծածկուի առանց մի-  
 ջամիութեան, *Հմմտ. գու. եւ գույ:* Սոյն կերպով  
 կը մեկնեմ նաեւ ուրիշ, եւ այս պատճառաւ  
 կը կարեմ թէ չի հին հայերէնի մէջ երբեք ընթա-  
 նելու չէ թէ չի երկարացող պարզուած եղած  
 ըլլայ ու, ինչպէս որ նոր հայերէնի օրինակէն խա-  
 բուկով (ուր ոչ շատ անգամ կ'ըլլայ ո. ալ =  
 հին հայ. ուլ.) կրնար ընդունուիլ: Թոյսը բառին  
 մասին սեռ. *դասորի, ա. § 68*:

Բնականապէս ի, ո, ղ, ք, օրմէ ի - միջամիութիւնը  
 պատճառուած են, նախնարար փափկահնչելիներ  
 եղած պիտի ըլլան. սակայն փափկահնչելիներ  
 պատճառով տամնակին մէջ ասուզիւ զարգած  
 էր, Ասոր նշան է այլ երկրորդական ձեւն՝ ոյլ ձեւին  
 քով (Հիւր ըլլումն I 417): ըստ *Մէյ է է Esquisse*  
 էջ 22, ը հնչելով բազմայնի մ'առջև. ունեցած  
 գիրքէն կարծում ունի, նաեւ բառազերծին ը թեր-  
 եւս ձայնական օրինաց համաձայն է, իսկ ի նմա-  
 նակազգութեան մ'արբիւնը: *Մէյ է է* ը եւ լրբե-  
 բուն մասին տուած կանոններուն վրայ աւելցնելու  
 է ըստ § 17ի, որ *ն-ն* եւ *ն-ն* կորուսած են: *բայց*

1) Գտնուած միջին կը պատճառն հայր, իւր բառե-  
 բուն այս հոչլները հարց հարց են: Բայց հարց հարց ուր  
 կանները թերեւ \**րատեր* \**մտեր* նախանկարն էր  
 անկուն հետ, *Հմմտ. չոր* \**թուտեր* ձեւէն § 25, այն ասեւ կը  
 մնայ միայն յնեմ թէ հնգիւր. Թոյսորան բառամիջին  
 ինչ պայմաններով անհետ կորուսած է (չոր հարց իւր)  
 եւ ինչ պայմաններով չի անկող կը մնայ (քոչլով անպիսի  
 եւս), իսկ անիւրեւ յոյսին է որ հնգիւր. Թոյսորան բա-  
 րամիջին միայն ու եւ ձ ձայնականները վերջը կը կորուս-  
 տան (լու լի հոյ հոյս լուս եւս, վերջ § 31):

ասով շէ ծագման պատմութիւնը սակաւին չէ լինար: Թերեւս Բրուզման Grndr. I 433 Իրաւամբ՝ որչափ ալ առանց պայտարիքի, բնչունած է թէ անհնամանակութեամբ չէ ծագած կոյնական ձայն մը՝ անկախ բառին զիջքէն, իբր շ յերեւան կու գայ, Տճմառ. օտնթ. § 32: Բառ Լա է Է՛ի՛ MSL X 260, Կրնանք պատմութիւն մին է ուրք՝ գոթ. aymis «Թշուառ, բառին ջով: Ստացին այսու հանգրեւ բառական այսպիսի գեղգրեք կը ձեան անմկնելու:

§ 44. Լայերեկն մէջ կայ ս-միջամիտութիւն մը ալ, որ սակայն Ի-միջամիտութեան հետ շատ քիչ զուգահեռասար է: Արդարեւ բառին մէջ միջամիտութիւնը կորուսող ս-է մը յառաջ եկած է, միջոցիւ յոյն. ադաման-տ բառին մէջ՝ անկորուստ ձայնը ս-ի առջև միջամիտութիւնը տեղի չ'ունենար: Անշուշտ միջամիտութիւն կայ նաեւ ուր բառին մէջ ալ, ծագած նախ \*aumitէ՛ անվանկ ջով, սակ \*amōtէ (Տճմառ. այր, ծագում առած \*anētէ § 43): Աճած բառն սևա-րը, յուն. ծնար (Մէյէ Է Esquisse էջ 32) ցոյց կու տայ թէ չէգրգր զայլապնդներու -ծր վերջամարտութիւն մը (Տճմառ. յուն. ծնար «Զուր,») կրնար հայերեկն մէջ ալ գտնուիլ: Ուստի եւ որք գեղջ կ'ալ անցում մը տեղի չունի: Գրեթէ անհրաժեշտ հետեւութիւն մին է ասոր, որ հիմայ ս-միջամիտութեամբ (եւ սորո յաշարող ածականի բարբառները) պէտք է մկնել նաեւ այն գեղգրեք՝ որ ստանաճական կամ քանական փակ բաղաձայնի մ'առնելէ հին ածգական երկբարբառի մը տեղը՝ կայ այսմ՝ աս-երկբարբառ մը: Եւ սակայն այնչափ ակնի կարեւոր է, որչափ ս-ծ-նէ՛ եւ -ս-յ բառերուն մէջ երեւցած քանակաբ հնդեք. Ա՛ մը զբացումէ թիւը ցոյց կու տայ: § 29ի մէջ տեսնող թէ քանակագաստական շարքէն քանական շարքին անցնելը միայն հնդեք. Ա՛ մը յառաջ կու գայ, եւ մշ օ կամ օ ձայնը ծագում առած Ա՛ մը: Եւ այնչափ ակնի չէ ածգականի մը Ա՛ անցումն (եթէ այսպիսի անցում մ'ընդունուելու ալ ըլլայ) այնպիսի հին ժամանակի մը մէջ գրուիլ, որ այնպիսի երկբարբառն չ'է մը կարեւոր այն անցումն յառաջ բերել: Իսկ ածգական երկբարբառի մը ս-երկբարբառի փոխուելու ուրիշ օրինք մը բացարձակապէս անկարելի է գտնել՝ առանց միջամիտութիւն մ'ընդունելու:

Ա-յ բառին մէջ միջամիտութիւնը չ'է մ'աղգուած է: Այսինքն որովհետեւ հնդեք. āhi-s, աւեսա. āh-, յուն. ἔχισ, հայ. ի՛ թ բառերուն մէջ երեւցող լեզուի յետաստիճանը հնչող փակ բաղաձայնը զուտ քանակագաստական մը էր, եւ նաեւ ածգական մը բովանդակող երկբարբառն ձեւ ալ զուտ քանակագաստական մ'ունը (Տճմառ. յուն. ἔγγελος «օճառուկ»), ուստի յառ. anguisի մէջ պէտք է հնդեք. լիտաւե. չ- մ'ընդունել եւ ըստ այսմ՝ պէտք է գտնել նաեւ յունարեկն ծ օ շ Թէ եւ սակայն բոլորովն ալ չհամանմանի ի թ ո շ Է հետ (— արեւն ի թերթին KZ XXXVIII 306 ապարդիկ թէ քանակագաստական + չ յունարեկնի մէջ կը զարգանայ միջոց այնչափ՝ ինչպէս կ'աճէ քանական + չ, ասոր կը վերագառւած վարք § 57). ծ օ շ Է ձեւին՝ որուն առաջին վանդը ձտն-

բոսի ջով երկար է (նաեւ ծ օ շ Է գրուած), եւ ի թ ո շ Է միջև եղած սարբերութիւնը մկնելու է փակ բաղաձայնի արտասանութեան այլեւայլ եղանակին: Թէ հայ ձեւին մէջ չ'է մը գրուութիւն ունի, ցոյց կու տայ այն պարագան՝ որ չ'է եղած շ. վանքի մը այս պարագան չէ կրնար յառաջնութեան երկբարբառու մէկնուիլ, ինչպէս որ ի թ երթին KZ XXXVIII 201 Բ ու զ գ է ի հետ սխալմամբ բնչունած էր: Ա-յ բառին մէջ ածգական մ'ընդունելու բացարձակ ստիպում մը չ'կայ: վանքի թառամիքան ս- կրնայ օս-է ծագած ըլլալ (§ 38 եւ KZ XXXVI 99), այնպէս որ -ս-յ կրնայ յուն. ծ օ շ Է թուրովն հաստար գրուիլ: Ատորչէի առկաութեան պատճառաւ չ'ենք կրնար չ'է մը պատճառաւ միջամիտութեան շարքիս կանոնները զանել: ԿՊ- ( § 32) վերջարտութեան առջև միջամիտութիւն յերեւան չէ գար. բայց հաս կրնայ նաեւ ստուգաբանական գիտականութիւնն աղքեցութիւն մ'ունենց ըլլալ. որչափ (§ 37) բառին մէջ ր ձայնը կրնայ միջամիտութիւնը խափանած ըլլալ:

Ընդհանրապէս ս-ծ-նէ՛ բային մէջ, լատ. unguō, հնդեք. andāmi «օճանք», միջամիտութիւնը պէտք է որ կորուստ վանական Ա՛ մը պատճառաւ ըլլայ: Ըստ § 17ի քննութեանց՝ յանդգնական չէ ս-ծ-նէ՛ մննկել հնագոյն \*ս-ծ-նաւէ (Տճմառ. կ'ստնէ՛ եւ կ'ստնէ՛ եւ): Եւ ինչպէս տեսնող՝ լատ. վերջարտութիւնը ակնի բաղաձայնէ ետքը՝ բաց ի - գրէն, ծագած է \*unnumaiէ: Աճման ակնի մտածել կու տայ այն պարագան, որ հայերեկն այն նորովն թիւրք. որով հնդեք. \*neumiti տեղը \*unnumi բռնած է, պէտք է խորին հնուութիւն մ'ունենց, որպէս կ'ս-ծ-նէ՛ի քանակաբ մկնելու, եւ միջամիտութեան սակաւի միտ անուելու է որ ս-ծ-նէ՛ի ոչ թէ հնդեք. ներկայի հինգրեք կարգին կը վերաբերի, այլ եօթներորդին: Սակայն այլազգ մկնելու ուրիշ կարեկն մկնելութիւն մը բացարձակապէս չ'է գտնել:

Գի-ս սեռ. Ի-ի-ր բառին մէջ անկախ զարգացում մը ստուգիւ չ'կայ, այլ այս զյալակող պարզապէս իւր համապատասխան բային կախում ունի: Պատմական լեզուին մէջ (ուզ. եւ հայ. կականին մէջ) կորուսած արմատական ձայնարձ մը (i-, -o- եւն) անանցեալ բայանունները այնչափ ստատագան են հայերեկնի մէջ ր, գ ձոն բարբառութեան մէջ՝ անկ րայէ կրնան կազմուիլ: Այս բայանունները, բային ջով, լատ անգամ երկբարբառն են, եւ ձայնարմական ինչիւրնեւ մէջ պէտք են մեծ զընդունելութեամբ գործածուիլ (Տճմառ. հունաւէ եւ հնդեք. հնէ՛ի ջով, կամ գծոտար-պարտմ՝ դպարի պարսկերէն փոխ առնուած բառի մը ջով՝ պալ. paitmāyam «չափութ», հայ. քայլ-արմատ \*տմ-): Անշուշտ Ի-ի-ս յարաբերաբար հին շջանի մը կը վերաբերի, բայց անկեղծիս տարակար չ'կայ որ իւր բային ջով երկբարբառն է: Բայն է Գ-ս-նէ՛ի, հնդեք. vindāmi, որ ս-ծ-նէ՛ի հետ բոլորովն զուգրնմ է: Գ-ի-ս է կ-ս-նէ՛ի միջև եղած զարգր բոլորովն այնչափ չէ. կրնար Գ-ս-նէ՛ի նմանակազմաբ \*ի-ի-ս-նէ՛ի շջան ըլլալ, բայց կրնայ նաեւ ըլլալ որ կորուսած ըլլայ շջանի նախնիցա

վանկին մէջ գտնուող է— մը՝ որ հայ ձայնաւորաց նուազման տամանակէն յաւաճ և միջմասութեամբ յաւաճ եկած էր: § 42 եւ կարելի է Տաւանակաւնութեամբ հետեւցընել թէ վերջիշեալ — միջմասութիւնը (հաւասար § 40 մէջ յիշուած յետագայն — միջմասութեան) հնարայն ըլլայ՝ քան թէ շեշտին նախընթաց երկարաւորութեան նուազման (էն եւ օն § 38) (միւս կողմանէ շեշտին նախընթաց երկարաւորութեան նուազումը կրնայ իւր մասին քիչ մ'անագանալոյն ըլլալ՝ քան շեշտին նախընթացն և ի մայնեբուն կորուստը): Յանձնուած ենթագրութիւն մը չէ ինծի համար ընդունել, թէ շեշտին նախընթացն էր երկարաւոր մը բարդորակ կորուստ ըլլայ՝ միտամանակ էն եւ օն մայնեբուն վերածուելով: Արդ՝ \*oiduneumi հիմնական ձեւէն մէջ է մայրէ՛ անհասցող սի աղ-դեցութեամբն էն — եղած է. այս էն մնացած է մինչեւ շեշտին նախընթաց երկարաւորին նուազելը, բայց այնտեղ հետեւ բարդորակ կորուստն է Դար-ձեալ մտադիր կ'ընեն որ հիմնական ձեւը պէտք է \*oiduneumti գեղն է մը \*oiduneumti (հիմն. բառակէ հնչող. ծնումը): Ասիկ շատ պարտաւոր Պարսկերէն կրնայ ընդհակառակն \*ong'uncumit ձեւած ըլլալ:

Եթէ քիչ և քիչ քանակութեամբ անուած մեկնութիւնս ուղիղ է, այն առանձն լատիկ կրնայ մեկնուիլ երբեք հերքարանտափոխութիւն մը՝ լատիկ ձեւին, որ \*iq'uncumit ձեւած էր: Սակայն այս հիմնական ձեւը պէտք էր կրտսերագոյն ըլլալ՝ քան թէ առնչութի համապատասխանող հիմնական ձեւը, վրան զի քանակապատասխան անփոփոխ մնացած է: Այն առանձն էր երկարաւոր՝ որ վերջէն կորուսած է, պատճառ եղած ըլլալուն է որ հնչուելը՝ q' անփոփոխ մնացած է նուրբ-թաւի մ'աստիճանին վրայ: Եթէ է չուզուի այս մեկնութիւնս ընդունելի, այն առանձն կրնայ երկարագան ձեւէ մը՝ \*leiq'ō (հիմն. յուն. λ ε ι π ω) մեկնել փորձել, վրան զի օն է վերջն ալ՝ ամենայն հասանալովութեամբ՝ նուրբ թաւին ստախմանը հաստատուն պահուած պիտի ըլլար: Եթէ՛ կատարելի ձեւէն մէջ + անշուշտ անմտակազմութեան արդիւնք է: (Սխալ էր իմ այն ենթադրութիւնս KZ XXXVII 204, թէ է լատիկ՝ հնչուելը. սեղանակն է նուրբի զարգացման նկատմամբ զուգընթաց ըլլայ արձնիկ հետ, հիմն. լատ. argenium, վրան զի արձնիկ, եթէ նաեւ ընդհանրապէս այն վերլուծութիւնն ունեցած է՝ զոր ունի argenium, միշտ պէտք է որ՝ ինչպէս շատոնց կ'ենթադրուէր, ելիմբ բառին համանայն՝ անմտակազմաբ փոխուած ըլլայ: Բայց ի նկատի ունենալով յուն. ἀργυροσ, անկարելի չէ որ արդէն ի պիտի իսկ զարուակ վերլուծութիւն մ'ունեցած ըլլայ):

Անշուշտ — միջմասութեան օրինակ մին է նաեւ մտաբայնաբանութեան օրինակ մէկնութիւնս մտաբանութեան հետեւն ըլլայ ինչպէս բառին պէտ, հիմն. անտ էն ւլի վերլուծութեան օրինակները՝ § 14: Այս բառերը՝ նշանակութեան կողմանէ, շատ լաւ կը պատշաճին յաւընդներու՝ հիմն. mot. հանդիպում, mela. «հանդիպել», գոթ. gamōljan «հանդիպել»

հնչուելը. արմատ \*mā- (նոքարական է Թուրքիէ եւ Մէյէի MSL X 278 այն ենթագրութիւնը թէ gamōljan աղբոր ունեցայ մանկէ բային հետ, վրան զի մանկէ չի կրնար բաժնուիլ մառնիկ կատ. ե՛նչ պատճառակապէս. ուստի մանկէն ունայնը հնչուելը. օ չէ, այլ հնչուելը. ւ):

Վերջապէս ինչե՛ն հայ. անուոր (անական ու—արմատ), զոր կը ինքն մշտնաբար բառերուս հետ՝ գոթ. ga-nōhs, հրե. gimug, հիւս. gnōgr «բաւական», զարձակ աղբոր ունի՛ լատ. nanciscor հնչող. agnōmi «հասնի» եւն: Հիմնական նշանակութիւնն է՝ «տարածուող, սփռուող», ուսկից՝ մէկ կողմանէ՝ բաւուց, բայց միւս կողմանէ՝ այն որ անէ կողմ պիտի հասնի ու բաւէ, ուստի ցանցաւ, եւ ինչպիսիքեամբ զորձանելի, ընդմիջեանց կրկին զարգացումն ի յայտ կու գայ բայի մ'անական անանցման մէջ, որ նշանակութեան կողմանէ nanciscor հնչող. agnōmi բառերուս ինքնալի է (լատ. spēti «շայտ ըլլալ, պարագ տամանակ ունենալ», ուսու. y-ոնոմ հիւս. Նալ. sporծ կը թարգմանուի՝ «քեր ի վերջ, լիով, լիւստա», բայց գիշարուոր նշանակութիւնն անկից յայտնի է՝ որ spori byroծե կը համապատասխանէ յուն. π λ η θ υ υ ν θ έ τ ε ς ρ ι, որ կը քանուի նախադասութեան մէջ πέντε άποτι εις πενταξιαχλιους πληθυσυθέντες, զարձակ աղբոր. spor «երկարատեւ, բաւալ» (չ. օր. chljeb «հաց») ուսու. cporiti «երկարատեւ, աւստ, հիմն. առանձն պոս cporo, mo ne cporo «չուտով եկածը՝ երկար չի տեւեր», սակէ քանի մը սուսական լեզուց մէջ բարդորակ բնական եղանակաւ զարգացած է նշանակութիւն մը՝ որ մերձուորագլու «աւստ, իմաստին ճիշդ հակառակ է, շեխ, sporiiti «ինչպէս» (այսինքն՝ բուն՝ երկարատեւ ընելը. հիմն ամենակերպ կը նշանակէր նաեւ «անցընել, օրհնել, բազմացնել»), spory «աւստ» կամ «ինչպիսիական, միւր. spore «սակալ, ցանցաւ, նուր, (չ. օր. մաղբի) բնականաբար ստոնց հետ միեւնոյն է հրե. spay «ինչպէս» (հնչող. sphira «աւստ, շտա») հիմն. Հեղինակ կիտ լեհերէն դրածը՝ Materyaly i prace komisji językowej akademii umiejętności w Krakowie, I, 172: Արեւմտ նշանակապատասխան անկարելի չէ. հայերէն բառին նախնական է մերձուորագլու (\*ընդիւն):

(Ըրարանութիւն) ՀՈՂԸՐ ՊԵՐԻՍՄԸՍ



ՍՏԻԿՈՐԱՆՈՒԿՆ ՀԵՏՈՉՈՑՈՒԹԻՒՆԸ (Ըրարանութիւն)

8.

1. Հայ. օնիկ (կտ. 1. գեղքն օնիկ)՝ քերել, ասնել՝ եւ սիւր. ajā-mi, \*agō + mi «քրդուել» գոթ. agōmi «ասնել, յուն. άγω «ասնել, լատ. ago «քրդուել» հն. aka «քնայ, քրթալ», հասանալ» հիւս. ag, agit (ad-ag-ը մէջ), agit, at-om-ag «ad-igit me, առ հնչուելը. \*agelo (նեղի. 1. գեղքն